

## ԲՐԱՅԵՍՏԱԿԱՆ ՀԱՐԿԱԿԱՆ ԺԱՌԱՋԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՄԱԿԱՆ ԱԿՑԵՆՏ

### ԵՐԿՐՈՒ ԺԱՌԱՋԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՄԱԿԱՆ ԱԿՑԵՆՏ

(Նարունակություն եւ վեց Միջն 1943, թիւ 1-2-էն)

**Բայց եթէ՝ մեր անցեալը հոն մեր մէջն է, միացած, պահուած, ի՞նչ բան կը տարօրոշէ զինքը մեր ներկայէն:**

Նախա ա'յն անշուշտ որ իր բավանդակութեան բռլոր մասերուն յստակ զիտակացութիւնը չունինք ամէն ժամ մեր ներկային մէջ, այսպէս ըստնք՝ ան մեր զիտակացութեան աչքին առջևոր չէ այլևս, այլ եսին, զիտակացութեան լոյսին յարաբերաբար՝ բայուն ոյոյութիւն մըն է իրենը՝ Ու այդ՝ որովհետեւ այլապէս՝ ան պիտի խանգարէր մեր ուշազրութիւնը, արտաքին աշխարհին վրայ բացուած ու անոր իրականութեան, անոր այժմութեան մէջ մեր գործը յաջողցնող մեր ուշազրութիւնը, Ահա ինչու ընկալանոն մոռացման վարագոյը կը ժամանէ զայն ընականոն իրապով մեր ներկային համար յարուած մեր զիտակացութեանէն, Բայց անմիջապէս որ այդ ներկան պէտք ունենայ մեր անցեալէն բաժինի մը — այնպիսի բաժինի մը որ նմանելով այդ ներկային կարելիութիւն տար մէզ՝ իրմէն, իր կազմած փորձէն ատալ իսկ օգտուելու, կը կանչուի մեր անցեալէն այդ բաժինը մեր ներկային մէջ վերապատկերուելու, ու այս իրողութիւնն է որ յիշատակ կը կոչենք՝ Մեր օմենուղ օրերը կ'անցնին այսպէս մեր անձին ետին, հոն կ'սպասեն սակայն, ու անմիջապէս որ մեր նոր օրը ուեէ ձեռվ, ուէ կէտով անոնցմէ մէկուն հետ նմանութեան ուէէ կէտ ներկայացնէ, այդ մէկ կէտը կամ օրը կանչուած՝ վերատին կը պատկերանայ մեր մտքին, իր եղածին փորձավորուելու, լաւագոյնս ճանչցնել տալու համար մեզի այդ նոր բայց իրեն նման օրը կամ իրողութիւնը Բայց այս բնականոն աններկայութիւնը՝ մեր զիտակացութեան աչքէն ժամանէ զոյութիւնը չէ անշուշտ միակ տարբերութիւնը անցեալ եղիլութիւններու ըլլալու կերպին ու ներկան լցնողներուն մէջ, կայ զեռ անոնց տեսակ մը որպակային տարբերութիւնը, ներկայ եղելութիւնները կերպավ մը փիզիքական դոյտառութեան իրենց տուած զիմազրութիւնը ունին, ինչ որ զիրենք տարկաներ կամներ կ'ընէ մեր անձին միզիթական զործին, մինչդեռ ինչ որ մեր անցեալին մաս կը կազմէ, նոյն իսկ վերյիշուած ըլլալով լոկ հոգեկան բան մը, ա'լ չունի այդ գէթ արտաքին փիզիքական զիմակեցութիւնը ու ատով մեր փիզիքական ազգեցութիւնը միզիթակային զիմակալեցութիւնը կարենալ հզօրապէս զիմակալեցութիւնը յատկանիչը, ատկէ բառին արտաքին իմաստովը «անիրականութիւնը», տեսակ մը անառարտովը «անիրականութիւնը», տեսակ մը զինքը կը տարկայական, երազային որակը որ զինքը կը տարբերէ ներկայի եղելութենէն:

Այս իրողութիւնը սակայն պէտք չէ կարծել այս մեզի թէ մեր Անցեալը ատով ա'լ բոլորովին անազդեցիկ ու անկենազան բան մըն է, տեսակ մը մեռած-բռս (poids-mort) մեր անձին ետին՝ Ընդհակառակը՝ Մեր Անցեալը մեր ներկային ետին կենան կենանին զայութիւն մը կը պահէ. կենայնին՝ նախ անով որ իր զանագան բաժիններուն մէջ յստակ կերպով ոգեկոչուած կամ իր բովանդակութիւնը մեր ամէն պահուած խուլ կերպով ենթազդացուած մեզմէ մեր ներկային մեր անձնական մէկնութիւնը կարելի զարձնել, մեկնութիւնները ծառայէլ անցած այսները նոր հասկացմանը, զգացմանը. մէկ խօսքով՝ մեր անձին ամբողջական փորձառութիւնը՝ մեր ներկային մեր անձնական մէկնութիւնը կարելի զարձնել: Ինչպէս մէկեղեգին մէջ անցած ձայները նոր հարական բաժշտական բաժշտական բարձր անցած այսները նոր ձայներն էն ամպաւ համար համար համար ամպաւ համար ամպաւ համար չէ՝ որ նոյն եղելութիւնը արբեր անձերուն կամար տարբեր նշանակութիւն կ'ունենայ, քանի իրաքանչիւր տարբեր տարբեր անցեալի մը փորձառութեամբն ու մէկնութիւնը կը զամանուի: Ասոր համար չէ՝ որ նոյն եղելութիւնը արբեր անձերուն համար տարբեր նշանակութիւն կ'ունենայ, քանի իրաքանչիւր ձայնը հարական բաժշտական իմաստը ամբողջացնելու, համակցնելու կը ծառայէն: Ասոր համար չէ՝ որ նոյն եղելութիւնը արբեր անձերուն համար տարբեր նշանակութիւն կ'ունենայ, քանի իրաքանչիւր ձայն է, այնպէս ալ մեր կեան քի իրաքանչիւր նոր օրը հակառակ որ կարենայ իր փիզիքական պարունակութեամբը նման ըլլալ ուրիշներուն նախորդ նմաններուն յարաբերաբար յառաջացած անցեալ մը ունենալով իր ետին՝ այդ անումով իսկ ստեղծուած նոր կշիռովը մէկնուած՝ չի կրնար ոգեօյէս նոյնը ըլլալ, ինչպէս ազգերու պատմութեան՝ նոյնպէս և մեր անձին պատմութեան մէջ եղելութիւնները չեն կերկուուր՝ նախ լոկ իրենց տարբեր թուական մը ունենալով իսկ ինքնին:

Մեր Անցեալը մեր ներկային ետին կենդանի գոյութիւնը մը կը պահէ ըստ՝ այդ՝ զարձեալ՝ անով որ ինքն իսկ միանգամ ընդ միշտ տուեալ, միանգամ ընդ միշտ որոշեալ նոյն կերպարան քովը չի մնար մեր նոր ներկային գէպի ինքը տւղուած մեր նայուածքին, ինչպէս ինքը կենդանի կերպով կ'ազգէր մեր ներկային վրայ, իր կարգին ինք կ'ազգուի նոր ներկային ու անոր զէպի իր ետին արձակած լոյսին տակ կրնայ վերանորգել իր կերպարանքը, ձիշդ այնպէս՝ ինչպէս մեղեղի մը նոր ձայնները նախորդներու ամբողջը

կրինց կարգին իմաստաւորելու կը ծառայեն :  
Ճիշդ այնպէս՝ ինչպէս յառաջացող տառամի մը  
կամ քերթուածի մը նոր արարները կամ նոր տռ-  
զերը՝ հիները, հիներու ամբողջը՝ նոր հասկացո-  
ղութեամբ, նոր իմաստով կը կերպարանափա-  
խն : — Մեր կեանքի նոր նոր շրջաններուն՝ մեր  
անցեալը կը վերամտածենք այսպէս, զայն զրտ-  
նելով երրեմն իրք զերարծէք՝ մինչև մեր ներկան  
ներշնչելու արժանի՝ կամ ընդհակառակի երրեմն  
աշ խոսելի այնքան՝ որ պիտի ուղիկինք զայն ուշ-  
քանալ, առաջուրնեւ ինչքա՞ն տարբեր կ'երեկու :  
այսպէս, Պօլսոս զարձած Սոլոսին իր բովանդակ  
անցեալը՝ երբ արթնցաւ իր զարձը յառաջ թե-  
րող տեսիլքէն, ու ետ՝ անոր նայեցաւ : Պիտի  
ըսուիթէ այդ տարբեր ատեններու նկատուած  
անցեալը շի զաղրիր միանգամ ընդ միշտ նախը  
ըլլալէ իւ պարունակած բոլոր իրողութիւննե-  
րով : Յայց ինչ որ կը կոչենք «մեր անցեալը» ոչ  
միայն այդ իրողութիւններէն է կազմուած, այլ  
նաև, ու թերեւ մանաւանդ այն բարոյական-հո-  
գեկան կերպարանքէն, նշանակութենէն որով  
այդ իրողութիւնները կ'երեկին մեզի մեր ներ-  
կայի մէջ, վերապցելու համար անոր վրայ :

Աւերեմ ամէն կերպով մեր ներքին ժամանակն Անցեալը կենացնի Ներկազութիւն մը կը պահէ մեր անձին մէջ անոր բռւն, անմիջական ներկային ետին: Աւ այս իրողութիւնը այնքան է կենսական որ կրնանք ըսել թէ մեր անձը ինքնին և մեր անձն է» ո՞չ միայն իր ներկայութեալու բաժանը բաժինով մըն ալ իր Անցեալովը. եթէ երկաւ հօգի կարենային փոխանակել իրենց անցեալը, իրենց յիշատակներու բովանդակութիւնը, ասով իսկ մեծ մասամբ փոխանակած պիտի ըլլային իրենց անձերն իսկ: Անձնաւորութեան հիւանդառթիւններու փորձը ասոր անժխտելի փաստը կընայ առաջ մեղի:

Ներքին ժամանակի երրորդ փուլը՝ Ապագունք, իր կարգին շատ տարրեր է Առարկայական ժամանակի ազագայէն։ Նախ ուղղութեանը տեսակէտով այն շարժումին օրով կ'իրագործուի անանձին համար, օրով ամէն ժամ նոր ներկայ մը կը հայթայթէ ինք մեր անձին։

Տեսանք, ժամացուցային ժամանակի Ապագան  
«զեռա անդոյ» մըն է, որուն՝ մեզմէ զուրս «ժո-  
ղէն» ամէն ակնթարթի նոր ներկայ մը կուզայ  
մեր զիմաց: Ու մենք կ'ընդունինք, կ'ըստանանք,  
իբր կը առողջ զիրքով մը անոր այդ ծագին զէմ կը  
գտննենք մենք մեզ. այդ պարագայի մասին խօ-  
սելով է որ կ'ըսենք յաճախ «տեսնենք ի՞նչ պիտի  
բերէ վաղը մեզի»: այսինքն ի՞նչ պիտի զայ մեզի  
ապագայէն: իսկ մեր ներքին ժամանակի Ապա-  
գան, ամէն պահու, ոչ թէ մեր ներկային մէջ  
կուզայ այլ այդ ներկայէն իսկ զուրս կ'ելլէ, զայն  
լցնող մեր ինքնութենէն կ'արագուի, իր  
շինուի. վասնդի այդ ապագան ուրիշ բան չէ եթէ  
ոչ մեր անձին լինելութեան բեղունուրեանը տըր-  
ուած անուն մը ինքնին: Ասոր համար է որ եր-  
բեմն ալ կ'ըսենք «ապագայ շինել, ապագայ կեր-  
տել»: Ճիշդ ինչպէս՝ մեղեղիին մէջ նոր նօթերը  
հիներէն և անոնց ծայրի վերջին ներկայ նօթէն

կարձես զուրս կ'ելլեն, իբր անոնց մէջ արդէն  
ոյս իմաստի մը իբ լրումին զիմելու ընթացքին  
իբր արդիւնք՝ և ոչ թէ պատահաբար դուռսկն  
աւելինալով անոնց վրայ, ինչպէս թաւ աւող տուամի  
մը կամ քերթուամի մը մէջ նոր արարները կամ  
նոր տողերը ոչ թէ անստորդ ըլլալիքի մը գուր-  
սէն» կ'իյնան նախորդներուն վրայ, այլ անոնցմէ  
իսկ առաջ կը բերուին իբրի թէ ի կարողութեան  
ըլլային արդէն անոնց ներ-կայ, ներ-զոյ; Այէկ  
խօսքով եթէ մեր եսը զննենք երկու ժամանակ-  
ներուն մէջտեղ, պիտի տեսնենք որ իբրեն համար  
ժամացուցային ժամանակը կը շարժի ու կուրայ  
ա պազոյէն դէպի ներկան մինչ երածշտականը  
կը զիմէ ներկայէն դէպի պազոյն, այդ ներ-  
կային դէպի ըլլալիքը հակումին, զիմումին, զի-  
լումին իբրեւ արդիւնք:

Հիմայ, եթէ առնենք Առարկայական ժամանակով մեղի հասած եղելութիւնները հանդէպ մեր ճանաչման՝ պիտի գտնենք զանոնք յաճախ բացարձակապէս աննախատեսելի, երբ անդէտ ենք անոնց պատահման օրէնքին. երբ անոնք մեր ճանաչողութեան հանդէպ պատահական են բոլորովին. Ընդհակառակը պիտի կրնանք նախատեսել այլ եղելութիւնները երբ անոնց օրէնքը ունինք, որով անոնք դիտապէս օրոշադրուած են:

իսկ մեր ներքին ժամանակը ընող լինելու-  
թեան ապագան, այն բաժինով որ ուշղակի մեզի  
կը պատկանի, կրնանք որակել ազատ: Ազատ՝ ոչ  
թէ որավիճետ պատճառուած չէ, ոչ ալ որովհետեւ  
պատճանական է, այլ որովհետեւ մեր անձէն իսկ ու  
միայն՝ պատճառուած է, այդ պատճառողութիւնը  
ակայն չմերժեր այդ ապագան գոյացնող մեր ակ-  
տերուն իրական նորութիւնը, որ կայ գաղտնի-  
քովը մեր ներքին ստեղծագութեան, որ մեր կը  
ներկայացնէ ամէն վայրկեան նոր կարելի մը, ո-  
րուն ընթացք տալ կամ ոչ, մեր ազատ ոգիին, ա-

Նոր կամեցման ձեռքը կը մնայ սակայն՝ Հանճառ-  
թեղ ստեղծագործութեան մէջ կը գտնենք երջա-  
նիկ մէկ համաձայնութիւնը ստեղծագործ ինքնա-  
բերութեան ու պայծառօրէն գիտակից ոգւոյն  
կամեցման. — առաջինը հայթայթելով կարծես  
մէջ չգի ինչ որ երկրորդը կ'սպասէր ու պիտի վաւե-  
րացնէր. ու երկրորդը սպասելով ու կամենալով  
մէջ չգի ինչ որ արգէն պիտի հայթայթէ առաջինը:  
Ու հոս ունինք, իբրև արդիւնք, Ապագայ մը որ  
ներկային վրայ կ'աւելնայ անոր հետ շարայար  
միութիւն կազմելով, միւնոյն ատեն ալ ըլլալով  
դուրսէն աննախատեսեի, քանի որ ազատ՝ դուր-  
սի ամէն օրէնքէ: Առարկայօրիէն անորոշադրեալ  
բայց ներքնապէս մի ու նոյն տրամարանութեան  
մը, չշմարտութեան մը հաւատարիմ: Ահա ինչու  
երբ այսպիսի ստեղծագործութեան մը արդիւնք  
երաժշտութեան մը կ'ունինդրենք, անոր նոր նոր  
թերածները զմեղ կը գրաւեն ու կ'ապշեցնեն ի-  
րենց նորութեամբը իսկ, բայց միւնոյն ատեն  
ալ կը ներկայանան նախորդներուն իբր անհրա-  
ժեշտ հետևանք, իբր անոնցմէ ելած, այնպիսի  
միութեամբ կապուած անոնց որ կարծես պիտի  
չկարենային չի գալ: Ուրեմն ազատ ու անհրա-  
ժեշտ մինոնցն ատեն, նոր բայց և նախորդնե-

բուն հետ խնամի, անոնց աղատօրէն հետեւանք.  
իբրև թէ իրենց բերած Ապագան շաբայար ու  
իրաւ արտազեղումը ըլլար Անցեալի մը ու Ներ-  
կայի մը որ անոր մէջ կը մնան անքակտելի միու-  
թիւն մը կազմելով անոր հետ:

Այսպէսով է որ մեր ներքըին ժամանակին, կամ պարզապես մեր՝ ապագան կլուայ մեր ներկայէն կամ պարզապես մեղմէ՝ շինուի... .

Բայց, պիտի ըստուի. չէ՞ որ այդ մեր ներքին ժամանակէն մեր դուրս թշաց ապագան պիտի հանդիպի. առարկայական ապագայով մեզ ելած եղելու թիւններուն, Ամբողջ խնդիրը հող է ահա, այդ մեր դիմակալումին մէջ՝ մեզի պատահածին: Մեզի պատահածին վրայ կարենալ մեր դրաշմը զնել. մեր ապագային մէջ մեզի իւրացնել արտաքին ապագայով եկածը մեզի, հոգ չէ թէ արերեախտ կամ գերախտ: Խնչպէս ողերեցակը կրնայ էն եղերական նիւթէն մնածութիւն, չըստ անք ու ոգեկան մասիթ արութիւն ու ճրճուանք:

կերտաւ, Մատոնանշուած այդ կարելիութեան իսկ  
պատճառաւ մեր ներքին ժամանակին Ապագայէն  
անբաժան է Յայսի հցանը: ժամացուցային ժա-  
մանակին Ապագան յատկանշաբար անսօսութ էր,  
որովհետեւ մեզ համար անողոյէն, ըրով ան-  
ձանօթէն դոյացումն էր ան ներկայի մը, իսկ  
մեր ներքին ժամանակի Ապագան անով իսկ որ  
մեր անձէն, անոր ըեզզուն ներկայութեանէն իսկ  
դոյացումն է նոր ներկայի՝ անոր ըլլալի քին մէջ  
միշտ ուղղակի մեզմէ կախում առնեցող էական  
բաժին մը ունի իրեն վերապահուած, որով նե-  
ռու իրը ճակատագրական եղերիութիւն մեզի պար-  
տազգուելէ, մեզի կը չէ կարելիութիւնը ա-  
զատօրէն, գէթ բաժինով մը մեր ուղածին ուղ-  
ղութեանը մէջ զինքը զնելու, Ռւ ցորչափ կապ-  
րինք՝ մեր նոր ըբածովը կրնանք սրբազնել մեր  
արդէն եղածը, և նոյն իսկ արբատատպէս վերա-  
նորոգել մենք զմեզ՝ ինչպէս այնքան խորո-  
թեամբ կը թելազգէ այդ՝ Յիսուսական պատղամը  
վերափի մեզմէ մեր ծնուցումին: Այսպէս է որ  
մեր պապան՝ մեզմէ իսկ հանուած նոր ներկա-  
ներու ու անսուցմու անող մեր անձին վերանալ-  
ման իրը կարելիութիւն, աւելին՝ կարողութիւն  
մինչեւ մեր վերջին շնուչը չզագրի լոյժ մը իրեւ  
փայլելու մեր հօգիին դէմը ու կազմելու անոր  
բացութեան ասպատէզ:

Ահա բալզատութիւնը երկու ժամանակներուն  
իրենց յատկանիչերուն մէջ ու մանաւանդ ինչու-  
թեանը՝ իրենց սեպահական կազմի փուլերուն  
Հիմայ եթէ ուզեկինք հարց զնիկ իրենցմէ իւրա-  
ռանց իւսի ոխն և հօսակ անութիւննը մասին:

կայ իրապէս ժամացուցային ժամանակը, թէ մարզկային բանականութեան մէկ պայմանագրական ստեղծումն է ինք: Իրապէս առարկայական՝ թէ ենթակայական՝ լոկ ըրանական է ու թեան մը գոյութիւնն է իրենը: — Պէտք է պատասխանել մասամբ այդպէս ու մասամբ այնպէս: Եթէ թութիւնը ըլլար իր կազմիչ տարրերով բացարձակապէս անշարժ, նման պատկերի մը, օրինակ եթէ շարժումներ, նեղեւութիւններ ըլլային հոն պիտի կարենայինք ըսել թէ Աբուաքին ժամա-

Նակը մարդկային զիտակցութեան մէկ ստեղծումն է լոկ՝ Բայց չէ՛, բնութեան մէջ շարժում կայ, և զեղւութիւններ կան. արդ շարժում ու եղելութիւն ըսկէ՝ ժամանակ ենթադրել է արգէն, քանի որ շարժումը իրի մը ուրիշներու բազմամարդ յաջորդական տարրեր զիրքերու զրաւումն է, ու յաջօդութիւն անցողութիւն ըսկէ է, որով ժամանակի Ռուբեն կրնանք ըսկէ թէ Արտաքին ժամանակը առարկայական, իւթայն զայ ինմը մը ունի ու շարժումն է իննին:

Եւ սակայն որպէսզի այդ շարժումը ինքն իսկ մտածուի իրը ժամանակ ենթադրող ու հիմնող հաշուուի, որպէսզի պարզապէս տեսնուի իսկէ պէտք անի յիշող զիտակցութեան մը, քանի որ շարժումը կազմով տեղափոխութեան ըմբռնումը կ'ենթադրէ բազգաւութիւնն մը շարժող մարմնին նախորդ զիրքերուն ու նոր զիրքին մէջ. ու ատօք համար աւնոր զիրքին ատեն նախորդը յիշող զիտակցութիւն մը:

Ուրեմն լինելութիւն մը ռւնեցող ու այդ լի-  
նելութեան ալ անցեալը անոր Ներկային մէջ  
պահող գիտակցութիւն մը լոկ Ներքին ժամա-  
նակ մը ռւնեցզ, ապազդ գիտակցութիւն մը լոկ  
պիտի կրնար շարժաւմը դոյառել իբր այդ  
կրնանք եղբակացնել թէ արտաքին, ժամացու-  
ցային ժամանակը յլացք մըն է յաջորդականու-  
թեան յարաբերութիւն կազմող ո՞ր իբր տար-  
կայական հիմք ռւնի շարժաւմը, բայց ո՞ր այդ հի-  
մն վրայ բռն իսկ անցեալով, Ներկայով ու ա-  
պագայով ժամանակի յլացք զառնալու համար  
մեր Ներքին աւորութեան մազի հայթայթուած  
այդ փորձառութեանց տարրերը փախ առած է:

Մեր ներքին ժամանակի փորձովը մեջնուած չարժման իրազութիւնն է յայուկն որ կը դայացնէ, գեթ մտածելի կը զարձնէ Արտաքին ժամանակը ինքնին՝ որ հետազնեսէ կատարելազործուած է իբր բանական յլացք՝ Միջոցին օրինակին վրայ ձևաւորուելով, Ձևաւորում՝ որ իր արդարացումը կ'ունենայ իր կարգին՝ զարձեալ շարժումին մէջ քանի որ շարժումը, միւս կողմէ, որքան ժամանակ՝ ոյսինքան և Տարածութիւն, Միջոց կ'ենթագրէ իբր անոր մէջ աել առնուզ:

իսկ «իրականութիւնը» մեր ներքին ժամանակին՝ վայրկեան մը իսկ տարակոյս պիտի չկը բցնէր այն բալորէն վերջ որ յայտնուեցաւ անդ յատկանիշերու վերուժաւմով։ Առ մեր անձին իսկ իրականութեամբը կայ, իբր անոր լինելութիւնն իսկ, անոր Տևողութիւնը. որով մեր ինքնութիւնը ամեն պահու փօխուելով ու անելով հանգերձ կը մասայ ինք իրեն հետ նոյն ու մի, որով մեր անձը ինքնին համարդութիւն է անցողութեան մը ու նորոգութեան մը այլազանութեան

ցը և մի մայութեան մը նպասռի թեաբը  
Ներքին ժամանակը այսպէս ամբողջովին ընապէս տրուած, իրական ժամանակն է, որուն մասնակի նմանողութեամբը, տեսանք, մարզկային բանականութիւնը մասսամբ կերտած է Աւոսդաբնագիտական ժամանակին ժղացքը թէն այլիքը չիմքէ մը:

Անշուշտ մեծապէս մտաղանցական՝ մեր կայական, «Եղէ ական» բանականութիւնը խորապէս ապշեցնող բան է ինքնին իր կարգին այդ ներքին ժամանակը. քանի որ բաղմաթիւ հակասութեանց զրիթէ անըմբռնելի հաշտեցում մը կ'ենթապրէ ան, այդ ժամանակը ու անով զինքը ընող կեանքը կ'անցնի բայց իրը անցած իսկ իր մեայ, ներկայ է բայց լինող, նորոգուող, ապազոյ եղող ներկայ . . . փախուող ու Տեւող միանգամայն. Ուրեմն իսկապէս ու խորապէս բառառնօսալ - խորհուրդ - երաշ - իրականուրին մը:

Բայց այս իսկ զեռ իր վերջին խորհուրդը չէ, այլ խորհուրդ մը որ կ'առաջնորդէ ուրիշ զերազա՞նց խորհուրդի մը. այն թէ՝ այս ժամանակը խորապէս ժամանակ ըլլալով հանդերձ Յաւերձին իսկ մէկ հանգունակն է (analogusը), մէկ մանրանկարը, մէկ ենաւոր ու անկատը ներկայուրիւնն է մեր մէջ:

Իրաւ ալ ի՞նչ է Յաւերձը. Ս. Օգոստինոս - այդ միւս մեծ ու հանճարեղ յայտնատեսող ժամանակին - կը սահմանէ Յաւերձը «Ներկայուրիւնը Ոնցեալին, Ն. Երկայուրիւնը Ներկային ու Ներկայուրիւնը Ապազոյին». ուրիշ խօսքով, այն՝ որ ժամանակէն վեր՝ զայն, անոր բովանդակութիւնը, իր պարզ ու համապարփակ միութեանը մէջ ներկայ ունի:

Արդ, ճիշտ ալ մեր անձին ներգոյ ժամանակը իր Անցեալը - ըլլայ մասամբ անդիտակցեալ վիճակի մէջ իր վերյուշման կարելիութիւն, ըլլայ իր բովանդակ՝ ենթագիտակցարար իրը իր ամէն պահու ետին խուլ ու աղօտանչոյլ զգացում, ըլլայ փոխն ի փոխ իր ինչ ինչ մասերուն մէջ գիտակցութեան լոյսին վերապատկերուող յուշ - իր Անցեալը տեւալիս իրեն Ներկայ ունի. մէկ խօսքով՝ մեր ժամանակուրիւնը. կայ անշուշտ դարձեալ ու մանաւանդ մեր Ներկային ինք իրեն - այսինքն գիտակցեալ - Ներկայուրիւնը. ու կայ վերջապէս ամէն պահու մեր մէջ մեր Ապազոյին ի կարողուրիւն Ներկայուրիւնը. քանի որ մեր մէն մի ներկայ պահուն մեր անձը մօտաւոր ձևով մը իր անմիջական ապազոյով ու հեռաւորապէս իր աւելի ուշ բերելիքովը ինքնինը լիր կ'զզայ ու զանոնք կամենալու կորորդ: Կրնանք ըսել հետեւարար, այս երրեսակ ներկայուրիւնը թէւ սահմանափակ՝ բայց որակայնորդն ճշմարիս Յաւերձը մը կը չնորհեն մեր անձին. որուն փորձովը արդէն՝ տրուած է մեզ ըմբռնել, բուն, Անհուն Յաւերձը ինքնին՝ անոր մէկ նախաճաշակ հայեցողութեանը հասնիլ. Այսպէս մեր ինքնութեան ու անոր ժամանակին գիտակցութեան մէջ պիտի կրնանք ըսել Arthur Rimbaudի հետ:

Elle est retrouvée.

Quoi? L'éternité? (\*)

Խորին խորհուրդ՝ անշուշտ, բայց որուն իրականութիւնը տրուած է մեզ ապրիլ, կը բաւէ որ ճշմարտապէս անզրազառնանք իրեն:

\* \* \*

Այսպէս կան ուրեմն «Երկու ժամանակները» Արդ սակայն, մեր անձի կիանքին, անոր ըլլալիքի բարիքին համար էական խնդիր է թէ անոնցմէս որո՞վ պիտի մտածենք, աւելին՝ պիտի ապրինք մեր գոյութիւնը:

Այստնի է որ պէտք է «գործածենք» ժամացուցային ժամանակը, բայց մտածենք մեր կեանքը անով, ապրինք զայն անով:

Ապրիլ ժամացուցային ժամանակով «առարկայացնել» է մեր ինքնութիւնը, մեր անձը ինք իրմէ հիմնապէս զուրա հանել, անոր խորհուրդները, զգացումները, գործերը ամբողջով «առօրեային» մէջ խառնած ու անոր նուիրած. ապրիլ մէկ աչքը միշտ զաստակի ժամացոյցին, նետուած ֆիզիքական աշխարհին մէջ, լոկ անոր հաւատալով, ու մակերեսային ընկերայնութեան մը եղելութիւններուն ու ժամանցներուն անձնատուր, անոնց վազքին ինքնինք մատնած. երբ մանաւանդ այսօրուան մէքինացած քաղաքակրթութեամբ՝ մարդոց ապրումը «արագութեան հշանինտակ» մըցումի մէջ է մեքենաներուն վազքը հաշուղ այդ ժամանակին թռանցնող վայրկեաններուն հետ:

Այսպիսի էապէս «առարկայացեալ», «աշխարհին մէջ» ապրում մը մեր ներքին ինքնութեան անոր յանձնումովը, անոր մէջ ծուէն ցրուումովը, տեսանք արդէն, իրը արդինք պիտի ունենայ այն՝ որ չուտով մեր գոյութիւնը անպաշտակն մատնուած պիտի զգանք այդ ապրումը իրենը ունեցող Առարկայական ժամանակի Օրէնքին ու սկսինք տառապիլ անոր անողոք խուսափման ցաւովը. պիտի տառապինք մեր օրերուն, մեր «հիմաներուն անզար ժամասուածը, պիտի տառապինք անոնց հետ ու անոնցմով՝ մանաւանդ մեր կութեանն իսկ կարծե կտոր կտոր չքացումը»: Ի՞նչ պիտի ըսէր այսօր՝ մեր կեանքին ին ի հե վազքին զիմաց, Ronsard՝ երբ զարերաց կը գրէր աշնքան մելամաղձութեամբ.

Le temps s'en va, le temps s'en va, Madame,  
Las, le temps non, mais nous nous en allons... (\*)

Ու պիտի տառապինք նաև՝ մեր կողմէ կրաւորապէս մը ընդունուող այդ ժամանակի «բերելիքին» անսուզուրեանց հոգը, ու տակաւեին այդ ժամանակով մեզ հասնող ապազային մէջ մեր մահուանը մերձեցումին ստուզուրեանը մզմաւանչը:

Բայց ահա. կը բաւէ որ «աշխարհ չահելու» ետուէ՝ զգոյ ըլլանք «չկորսնցնելու անոր մէջ մեր անձը». զստահ մնանք մեր բնական հաւատքին մէջ մեր հոգուոյն ու անոր վերաբերած-

(\*) Ժերարդ Վանդալը է.  
Ի՞նչը. — Յաւերձուրիւնը:

ներուն իրաւ ու գոյացական գոյութեանը՝ ու մէկէն պիտի վերագունենք ասոնց իրաւութեանը չափով իրաւ՝ ասոնց բուն ժամանակը՝ նրա ժըշտականը։ Վերագունենք՝ էապէս անով աղրելու իրաւաքանչիւրիս հարազատ մեր ներքին ցեղալութիւնը որուն «հիմաները», այս անդամ, մշտահաստատ ողեղէն գոյութիւնը կ'զգացնեն մեզ մեր անձին, որով ան վայրէկաններու մէջ չի ցրուիր այլ ընդհակառակը, անոնցմով մեզի եկածներուն ու անոնց մէջ մեր գործածներուն մասերը զիմացկուն միութեան մը մէջ կը ձեւ։ որով ան չի թողուր իր տորերը խօսամիտի իրմէ, այլ կը պահէ իր մէջ զանոնք՝ անոնցմէն հետզնետէ գոյացող իր անցեալովը անձլու և ձոխանայու համար, — ինչպէս ձիւնին մէջ թաւալսու ձիւնա չնակ մը իր վրայ կը փաթթէ իր անցած տեղերուն նոր նոր ձիւները, անոնցմով հետզնետէ մեծնալու ու գունս զառնալու համար։ որով մեր ապագան մեզմէ՝ իսկ կը շինուել՝ անքակտելի միւթիւն մը պահնել կարենալով մեր բովանդակ անցեալին ու նոր նոր ներկաներուն հետ, որով մեր կեանքը հետզնետէ աճող միւրովանդակ մը կարենալ ընել տրուած կ'ըլլայ մեզը. իր ներքին մի իմաստին լրումին դիմու մեզեզիին նման կարենալ ընել մեր կեանքը՝ այսինքն աղբուածսեղծագործութիւն մը, տեսակ մը կիսմիտի արուսափ զօրծ։ Ու քանի մեր այդ հարազատ ժամանակովը խօրհինք, ներզդանք ու ապրինք մեր օրերը՝ այնքան պիտի ազատենից զանոնք մեզմէ իրնց խօսափումէն, ազատած պիտի ըլլանք մենք զմիզ վայրէկեաններու փոշիին մէջ մեր անհետացումէն, անցեալին յիշին մէջ մեր անհացումէն։ ազատուած պիտի զզանք մենք զմեզ անցաւարութեանց ցաւէն, ապագային կապուած անստուգութեան անձկութեանէն, ու թերևս մինչեւ մեր մահուանն իսկ զերագոյն մղձաւանչէն։

Ու բարեբախտաբար ներքին ժամանակով այդ ապրումը մեր հոգեկան բնապրումն իսկ է, քանի որ բնազգօրէն, ինքնարեբարար ու միամտօրէն ա'յդ ժամանակին է արդէն, որ մանաւանդ կը հաւատանք, անով կը գործենք, բառին եթէ ոչ արտաքին գէթ ներքին խոր առումովը. վասնզի ընականորէն կը հաւատանք մեր անձին իրաւ գոյութեանը։

Պիտի ըսուի սակայն, արդեօք զիտակյարար ալ մեր ներքին ժամանակին տրուած այդ նախընտրութիւնը, անպատեհութիւնը պիտի չունենա՞ր զմեզ մեր մէջ առանձնացնելու, զմեզ մեր նսին սահմաններուն մէջ փակելով մարզոց ընկերութենէն տարանցատելու, քանի որ ընկերային կեանքի ժամանակը ձիշը ալ ժամացուցային ժամանակն է։

Նախ ըսենք որ այդ նախընտրութիւնը չ'ենթարեր, ինչպէս տեսնուեցաւ, բացարձակ մերժում մը Արտաքին ժամանակին որ բնական ու ընկերային արտաշխարհին եղելութիւններուն տեղութեանը իրբե հասարակաց չափ, պիտի անհրաժեշտաբար գործածուի մեր կողմէ։ այդ նախընտրութիւնը չ'ենթարդիր մերժում երկու ժամանակներու յարաբերակցութեան մը գոյացնող հերոսական ու սրբա-

լիութեանն ու անհրաժեշտութեանը իսկ։ Պիտի ապրինք էապէս մեր ժամանակով, բայց մասնակից՝ միւս կողմէ, Աշխարհի ժամանակին։ Աւելին կայ սակայն, ընկերային կեանքը, իր Կարգին, ինք իրեն համար կը շինէ, բայց իր առարջին ծառայող այդ ժամացուցային ժամանակին՝ իր հաւաքական ողեկան լինելութեան իրմէ ընդունումին իսկ իրը պայման՝ այ անդամ իրենցին յատուկ երամշտական ժամանակ մը, հաւաքական-ներքինքին ժամանակի մը որուն անունն է Պատմութիւն։

Արդարիկ՝ անմիջապէս որ ժողովուրդ մը Ազգ կը զառնայ, այսինքն իր գոյութիւնն ու լինելութիւնը բարձրացնելով ողեկան մակրդակի հաւաքական Անձնանորութիւն կը դառնայ, հաւաքական Հոգի մը՝ թընանի բառով, կը փութայ արդէն իր Պատմութիւնը կազմելու։ Արդ, ազգի մը պատմութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ այդ աղջին արտաքնապէս անցնող ու չնշնող հեանքին ընդունումը Արտաքին ժամանակին ընդունող վայրէկն հաւաքական ներքին թանձրական նեղութեան մը մէջ անոր հաստատումով։

Երբ ալդ մը որբան իր ներկային՝ այնքան աշ ալ իր պատմութեան բովանդակովը կը մոտածէ ու կը դրայ ինքնինքը, իր անցեալով իր ներկային մէջ ներկայ ընելով այլպէս, իրբե այդ ներկան զարերու կեան բօվը ներթափանցող լիութիւն, լուսաւորազ ճանաչում, ու իրը զեսի իր աղաքան իր ճիզզը ներշնչող զօրութիւն կօնանք ըսել թէ դոյցուցած է իր հաւաքական անձնութիւնը համար կահան՝ զարերու Ժեռողութեամբ կեանքի մը ժամանակի որ իր գոյութեան շարունակմանն ալ էն թանկազնին երաշխիքը կը կազմէ իրեն համար։

Պատմութիւնն իսկ սակայն առնելու երկու կերպ կայ. երբ զայն խորինք Արտաքին ժամանակի յլացքովը՝ այսինքն իրը Պատմութիւնն իրաւական թանձրական Լինելութիւններու գումար՝ խօրապէս զայն պիտի գումանը տրամեցուցիչ, անոր մեզի ներկայացուցած ամէն նիւթապէս նիշուած բաներուն անզրադառնալով պիտի ըսենք՝ «Աւազ վարացուցարութիւն» պիտի խօրինք՝ ուրիշն ալ համար։

Tout casse, tout passe, tout lasse...

«ամէն ինչ կը քայքայի, կ'անցնի, կը պատասխի» — Բայց երբ զայն մոտածենք ու խորզգանք իրբե հաւաքական թանձրական Լինելութիւններու գումար՝ իրաւական ութիւններու մեզ տուուզ՝ այսինքն Պատմութիւնն իրաւական պիտի ունենանք զայն այս անդամ ընդհակառակը իրբե մեր աղջային կեանքը ներշնչող հերոսական ոյժի մը մշտահաս աղբիւր, վասն զի այլպէս նորէն ու որուէն այդ «անցած վառքերը» պիտի «արթըննան» նոր փառքեր կանչելու ի խնդիր։

Սիրեցինք նեզ նախ դրօսակի մը պէս...

Կ'ըսէ բանաստեղծը՝ Հայաստանին, արդ, երբ աղբաղառնանք այս անդամ մեր Հայրենիքի Պատմութեան իրը կենդանի դյումամեթ մը, զարերու Ժեռողութիւնն մը գոյացնող հերոսական ու սրբա-

կան ու անհուն՝ իր Համանուաց մը զայն պիտի  
պիրեմ . . . որ իրմէ անբաժան պիտի սևենայ  
իրը յաւերդութեան չունչի մը ներկայութիւնը .  
որուն հմայքին տակ ահա որ պիտի տարուինք  
մեր անձնական Տեղողութեան Մնալեցին ընդե-  
լուգելու այլ մեծ Համանուազին :

Ըսի որ բնականօքէն արդէն, ու հզգեկան ինքնաբերութեամբ՝ մեր անձին կեանքը իր սեպհական ներքին ժամանակովը կ'զգանքը ու կ'աղոյնքը. բայց պէտք է զիտնալ որ այդ ժամանակին էութեանն ու արծէքին մեր զիտակից անզրազարձումը միայն կարող կրնայշընել զմեզիրմէն մեր գալիք բովանդակ բարիքին իրազործման: Արդարեւ այդպիսի խորացնող գիտակցութիւն մը միայն կարող պիտի զարձնէ զմեզ՝ մեր անձը իր բովանդակ ծեռզութեանը մէջ մեր ևսին ներկայ ընելու, այս անզամ միակ և զերագոյն ներկայի մը մէջ հաւաքելով իր Անցեալին, ներկային և զարգային երրեակն ներկաները, Երբ մեր այդ գերագոյն ներկային կարկինի ծայրերը կը բանանք այնքան որ այդ կարեկինը ընդգրկէ լուսաւոր ու Զեող հոգեկան ակտի մը մէջ մեր լինող զոյսութեանը բովանդակը, այն ատեն զերազանցապէս կ'առնենանք ուրախութիւնը «ժամանակայն չափանութեանը չարիքէն» միանգամ ընդ միշտ մեր էութեանը զերծման. անոր իր սեպհական յաւերգին մէջ հաստատմանը հրճուանքը ուր կը չըանայ նոյն իսկ մեր մահուան մլձաւանչը:

Որովհետեւ Յաւերքը պէտք է փնտռել ոչ զէպի  
անցեալը ես երթաւով՝ իրը թէ ըլլար ան մանա-  
ւանդ ժամանակներու սկիզբ. ոչ ալ զէպի ա-  
պագան յոյս-անձկութեամբ զայն սպասելով, իրը  
թէ ըլլար ան մանաւանդ ժամանակներու վախ-  
ճան. այլ զայն պէտք է գտնել ներկային իսկ  
մէջ, այդ ներկան զարձնելով ժամանակի բովան-  
դակին ներկան։ Վասնզի Յաւերքը Ներկային  
իսկուրիւնն է ինընին։

Ու Ամանոքը իրաւ Տօն կ'ըլլայ եղը զայն  
կ'ընենք տարւոյն գերագոյն այն Օրը՝ ուր կը վե-  
րանըսագինք՝ զմեղ մեր յաւերդին մէջ ներհաս-  
տառող մեր էութեան խորագոյն այդ ակտը. մեր  
անձին բուն աղատութիւնը ու քաջութիւնը ու  
Զել դոյացնող այդ ակտը. ուր մեր Հոգին հան-  
գիսաւորապէս կը բանանք մեր կեանքի Մեղե-  
դին բայանդակութիւնը իր մէջ խոսցնող ի-  
մաստին, այս Մեղեդին ալ խառնելու, լայնաթուիչ  
համանուագներուն Ազգութեան ու Մարդկութեան  
կեանքի՝ մեր ու ասոնց կեանքը, մեր ու ասոնց  
յաւերդք մեր ինքնութեան մէջէն մասնակից  
ընելու՝ ներկայ ընելու՝ մինչեւ սեմը հանելու  
Աստուածային Ոգւոյն Համապարփակ ու Անհօտն  
Յաւերդին:

ԵՐԱՎԱՐԴԻ

Ե. Ա. ՊԵՐՊԵՏՎՈՒՆ

## ՊԱԴԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ԵՐՈՒԱՆԴԵՄԻ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

(Gosp. Upobr. 1942, čl. 185 (b))

#### 4. — ԴԱՏԹՈՒ ՔԱՂԱՔԵՐԸ

Սիսո՞ւ Դաւթի քաղաքն էր։ Տեսնենք  
թէ, Դաւթի քաղաքը Արևելեա՞ն թէ Արև-  
մբտեան բլուրին վրայ շինուած էր։ Ասոր  
լուծումը Գեհոնի դիրքէն կախում ունի։  
«Գեհոն» ո՞ւ կը գտնուէր։ «Գեհոն» ը  
այն աղբիւրն էր որ այժմ կը կռչուի  
«Աւմ» Տարածա Ա. Կոյսի աղբիւրը։ «Գե-  
հոն» (Կիհոն) բառը իր ստուգարանու-  
թեամբ առատաբուխ աղբիւր կը նշանակէ  
(Հնխ. Հ. է. ԺԴ. 5)։ Արդարեւ, Ա. Դիրքը  
այս աղբիւրին համար յատուկ անուն մը չի  
տար, բայց «Գեհոն» բառը բաւական յատ-  
կանչական է, հոն ջուրիբու մասին կը խօս-  
ուի, որ աւագանի մը մէջ կը հաւաքուէին  
«ինքն Եղեկիաս եխից զեկս ջրոյն Գեհոնի  
զվերին», և ուզգեաց զնա խոնարհագոյն  
յարեւմուս կողմն քաղաքին Դաւթի, եւ  
յաջողեցաւ եղեկիաս յամենայն գործո իւր»  
(Բ. Մնաց. լթ. 30)։

Յաւակնիլ ըսելու թէ, Ա. Դրքին մէջ  
յիշատակուած «Գեհոն»ը ազրիւր մը չէր,  
վասնզի հոն ազրիւր բառը գոյութիւն չունի,  
անարժէք փաստաբկութիւն մըն է: «Գե-  
հոն»ը ազրիւրը ցած տեղ մը կը գտնուէր,  
հոն կ'իջնէին և հոնկէ կ'իլլէին (Գ. Թագ. Ա. 33, 38, 45): Ազրիւրին տեղը ճշդուած  
էր, Գեհոնի ձորին (Բ. Մնաց. Լի. 14),  
այսինքն՝ Կեզրոնի ձորին մէջ: Վասնզի  
Նահալ (Nahal) անունը երուսաղէմի համե-  
մատութեամբ միշտ Արեելեան հեղեղատը  
կը նշանակէր, հակազրութեամբ մը Արե-  
մուտք և Հարաւ գտնուող ձորին, որ միշտ  
ական (Շա) տրգործուած է:

թագաւորաց պատմութեան մէջ, երկու զրուազներ «Գեհոն»ը հոչակաւոր և լիշատակելի ըրած են: Երկուքն ալ կը համաձայնին այն զիրքին հետ, զոր մենք «Գեհոն»ին կուտանք: Դաւիթ թագաւորի կենդանութեան, Աղոնիսիասը թագաւոր պսակելու ատեն, իր կուսակիցները զայն Խօգէ (Rogel) աղքիւրը առաջնորդեցին, որու մասին Յովիսիոս կ'ըսէ թէ, թագաւորի պար-